

ԾՈՎԱԿԷՆՆԵՐՈՒ ՆԱԽԵՐԸ

(Վ Ի Պ Ա Կ)



Խաղաղ և անդորր էր ծովը և արեմը-տեանն ճառագայթներուն տակ՝ ոսկեզոյն. հորիզոնին վրայ շուրթերու վէտ վէտ ծփծփ-փալը նման էր տարօրինակ ձուկերու կայտառուն: Երկնից տարածութեան վրայ բացազոյն ամպ մը միայն կը տեսնուէր: Կարողու Ե.ի պատերազմիկ նաւերը՝ առազաստ պարզած, թեւակներու կանոնաւոր շարժմամբ՝ զուարթ կը մօտենային ցամաքին զէպի Պարչեկունա՝ որ հեռուն կ'երեւէր՝ սպիտակ:

Առջեւն կ'երթար ծովակալին նաւը փառաւոր և դրօշակները պարզած. միւս հինգ նաւերը, ամենքն ալ զեղեցիկ դուրս ցցուած ցուկներովն և շքեղ յետսակող-մերովն, հողմահարի ձեւով շարուած, կը հետեւէին անոր:

Խոր լուսեան մը մէջ կը սահէին կանաչ ալեաց վրայ, ուժերնին կ'ամփոփէին կարծես հասնելու անձկանօք. թեւակներու կանոնաւոր ճողփիւնը կը բարձրանար իրբեւ հեւք:

Հրամանատարին վերապահեալ տեղոյն բարձրութենէն Տօն Բապլոս Ալմէզա՝ ցցունազարդ երիտասարդ ծովակալը, լուռ կը դիտէր ընդարձակ ջրեղէն անապատը: Հուժկու, թխաղէմ, ասպատակի սրատես աչքերով զեղեցիկ մարդ մըն էր նա: Սպայները՝ չորս կողմը գորգերու վրայ ծալապատիկ նստած, աչքի տակ կը դիտէին զինքը և չէին համարձակիր խօսիլ, կամ թերեւս չէին ուզեր խօսիլ ընկղմած նաւահանգստին, քաղաքին, իրենց ընտանեաց մտածմանց մէջ:

Ահաւոր մըրկի մը նման, տխուր յոգնածութիւն մը կը ծանրանար նաւերուն վրայ. կարծես անապատի մեղկ հով մը, հաստ կարաններուն մէջէն անցնելով, կ'ուռեցնէր առազաստները:

Թիավարութեան դատապարտեալները դժուարութեամբ, բայց առանց զանգատանաց կը քաշէին թիւրը. պահապանները՝ առանց յիշոցներու, ասոր կամ անոր յոգնած ուսերուն վրայ կը տեղային երկայն խարազաններու հարուածները: Հրացանակիրները՝ խմբովին ընկողմանած և զէնքերնին իրենց մօտ, կը ծըխէին լուսեամբ: Ծովեզերքը երթալով կը մօտենար. երթալով տիրութիւնը և դառնութիւնը կը նկարուէին ծովակալին զէմքին վրայ:

— Կախազանի արժանի աւազակներ, — կ'անիծէր քթին տակէն մտածելով ըրած ընդունայն աշխատանքը, երկրորդ ձեռնունայն դարձը՝ առանց բնաւ աւար մը տանելու՝ իրեն նաւերու հետ:

Ժայռին վրայ երեցաւ փարոսի աշտարակը կասկարմիր. մարդուն սիրտը կը ճաթէր: Թերեւս արդէն տեսեր էին զինքը հին դիտարանէն. ծովապետը թերեւս համրեր էր առազաստները, թերեւս այս վերջին անյաջողութեան լուրը տարածուեր էր արդէն փողոցներու մէջ շարժելով չարա-միտներու ծաղրը: Թերեւս ջրհորներու քով հաւաքուած կանայք և անգործ ժողովուրդը կը ծաղրէին զծովակալը որ լաւ գիտէ զարդարուիլ և դրամ շորթիլ, բայց ոչ ծովահէններ բռնել, Հապա իրեն թշնամինքը. ինչ աղմուկ պիտի հանեն անոնք այս անպտուղ որսորդութեան պատճառաւ:

Հրամանատարութիւնը վերջապէս Տօն Ալոնսոյ Լարայի՝ պիտի յանձնուի:

Գաղտնաբար իրեն կործանման աշխատողին անունը այնպէս չարաչար կերպով վերաւորեց զՏօն Բապլոս որ բարկութեանէն սկսաւ հայհոյանքներ ժայթքել ներսէն:

Նորէն լոնցս:
Գլխաւոր կայմին վրայէն երկայն և դանդաղ ձայն մը բարձրացաւ օդին մէջ:

— Նաւեր, հովին հակառակ:

Նաւաստիները, ամբողջ նաւախումբը ցնցուեցաւ և ոտք ելան կայծակի արագութեամբ: Եթէ պահապանը պտուր թէ կ'այրէին նաւերը, աւելի թափով պիտի

չցատկէին ոտքի այն բիրտ մարդիկը. այն-
չափ երկար սպասեր էին օրուան մէջ այն
ձայնին, այնչափ յուսահատեր էին:

Մտովակալը մէկէնմէկ դարձաւ հորի-
զոնը քննելու. սպայները, զինուորները,
նաւաստիները վագեցին նաւերու եզերը-
ները. սրտերը կը բարթախէին: — Տեսան
հոն, ղէպ ի արեւելք, անորոշ ստուեր մը
որ կը փախչէր:

— Երեք բարբարոս ցովանաւեր, —
պոռաց ուրիշ պահակ մը:

Փեղեցիկ նաւերուն մէջ առաջին տե-
ղապահ սպայէն սկսեալ մինչեւ վերջին
նաւաստին որոտաթունդ ձայնով ողջունե-
ցին այդ լուրը. — Անհաւատներ:

— Առագաստները ամփոփեցէք, նաւե-
րը դարձուցէք, — որոտաց ծովակալին
ձայնը:

Խուլ մոնչիւն մը բարձրացաւ ամբո-
խէն, աղմուկ ելաւ, մրրկի շտոռչ, և
լննցաւ կատաղի զանգատանքով, բուն
անէճքներով:

Նաւախումբին մէջ գտնուող թիավա-
րութեան դատապարտեալները, թե՛ ճակ-
ները վար ձգելով կը շարժէին շղթայները
և չէին ուզեր կատարել այն ծանր աշ-
խատանքը:

Այս ապստամբական շարժումը ապշե-
ցուց ազատ նաւաստիները, վայրկեան մը
ահարեկեցան, ապա նստարաններու վրայ
յարձրկեցան չուաններով և խարագաննե-
րով:

— Ահ, անպիտաններ, — պոռաց ծո-
վակալը բարկացալ, և սուրը շողացնե-
լով նետուեցաւ անոնց մէջ. բայց յան-
կարծ կանգ առաւ. չորս աստիճան վեր
ելաւ սանդուխէն և այն բարձրութենէն
պոռաց թիավարներուն.

— Կողոպուտը պիտի բաժնէք:

Էս այս խոստումը կրկնուեցաւ նաւա-
խումբին մէկ ծայրէն միւս ծայրը:

*
**

Ուժ տուէք, ուժ տուէք, — կ'որոտա-
յին պահապանները կատաղաբար խարա-

զանելով անդադար պղնձագոյն ծեր կըռ-
նակները, ամբիւրած զուխները, ջրուտ
բազուկները:

— Կարծես աստանան է որ կը ղեկա-
վարէ այդ խրխրլկած նաւերը, — կը
մոնչէր Տոն Քապլոս անշարժ կեցած և
սաստիկ տագնապէ մը կասկարմիր եղած:
— Պիտի ազատին ձեռքերնէս, պիտի
ազատին:

Ատելի թշնամոյն կողոպուտներով լե-
ցուն արագասահ նաւերուն տեսնուիլը զայ-
րոյթով և խանդով վառեր էր անմիջապէս
նաւախումբը. իսկ հիմա յուսահատաբար
զանոնք հալածելու ժամանակ, նաւաստի-
ներու անհամբերութիւնը կեանք կու տար
կարծես երկայն նաւերուն. կը մոնչէին
մինչեւ անգամ նաւերուն կողքերը և պա-
րանները:

Սպայները՝ կանգուն կեցած շնչասպառ
նաւաստիներու մէջ, ջրաձգօրէն հրաման
ներ կ'արձկէին ասոր, անոր. նաւաստի-
ները՝ նաւերուն զուխները ղէպի փախ-
չող նաւերը դարձնելու համար, հարիւր
անգամ կը կրկնէին միեւնոյն շարժումե-
րը անսովոր եռանդամբ, կը մոնային
իրենց ճիգերն ոգեւորել աւանդական եր-
գերով:

Այն լաջն և ցած առագաստները:

Ամէնուն աչքը փայլուն դաշտին վրայ
սահող այն առագաստներուն վրայ էր,
կարծես դիմել կ'ուզէին զանոնք. պա-
հակները և ղեկավարները բոնցի կը
սպանային, ոմանք կը ծաղրէին.

— Այն հին առագաստէն զօտի մը պի-
տի կտրեմ ինձի համար:

— Քսակներ կը շինենք բարբարոսաց
ոսկիներուն համար:

— Անոնց վզերուն համար լարեր կը
պատրաստենք:

Ուշադիր աչքերուն մէջ յուսոյ կենդա-
նի բոց մը կը սկսէր փայլիլ. թշնամի
նաւերը երթալով կը խոշորանային, կը տես-
նուէին թեթեւ կայմերը, կոր կողքերը,
թե՛ ճակներու սակաւութիւնը, պարաննե-
րու չորս կողմը հաւաքուած կամ եզերք-
ները կեցող մարդիկը:

Անհաւատները՝ անշուշտ տեսնելով կայսերական նաւերը և անոնց շարժումները, ուզեր էին արագութեամբ յաղթել անոնց, և առանց բնա շեղելու արիարար շարու նակեր էին իրենց գահավէժ փախուստը: Սակայն անոնց բոլոր ծանր էր, նաւաստին քիչ և յոգնած, հովը տկար. իսկ Սպանիոյ թիափարութեան դատապարտեալները՝ խարազաններու հարուածներու տակ, ուժով կը թիափարէին:

Շատ չանցաւ ծովահէններու նաւախումբը, — երեք լայն և տափակ ցոկանաւեր՝ որոնց յետսակողմը սեւ կուպրով՝ և սրաքիթ առաջակողմը փայլուն պղնձով զարդարուած, — երկու հրացանընկէց միայն հեռու էին, բայց միշտ կը փախէին աւագ:

Դաւերու վրայ կը տեսնուէին նաւաստիներու շարժումները, ղեկավարները՝ անշարժ կեցած ղեկերուն զուգար. վերջին նախն ետեւի կողմը ճերմակներու մէջ պլլուած տարօրինակ դէմք մը կը տեսնուէր, գլխուն վրայ կը կրէր կարմրագոյն ժապաւէն մը դրօշակի նման. գոռոզ և արհամարհոտ կը դիտէր զթշնամին:

— Ուրուական Սատանայ, — պոռաց հրամանատարի նաւուն նաւաստեաց զլիսաւորը, — այդ ժապաւէնով կախաղան պիտի հանեմ զքեզ:

Ծովակալին կողմանէ անապարանօք տրուած հրաման մը վերջ դրաւ ծաղրաբանութեանց և ազմուկին. բարբարոս նաւախումբը, յանկարծ փոխեր էր ընթացքը:

Առազաստներ ամփոփելով, արագ շարժմամբ մը դարձուցեր էին նաւերը և սուր քիթերը ուղղելով զիրենց հալածողներուն վրայ կը թիափարէին միաբան և բուռն ընդհարման կը պատրաստուէին:

Սպանիոյ նաւաստիները պինդ կեցան տեղերին, ղեկավարները աւելի ուժով բռնեցին ղեկերուն երկայն ձողերը, զինուորները նաւերուն եզերքները հաւաքուեցան, նաւերը բռնելու և իրենց քաշելու համար պատրաստեցին տախտակները և ճանկերը, օդին մէջ կը շարժէին հրացան-

ները: Երբ երկու նաւախումբերը հրացանընկէց մը մտեցան մէկմէկու՝ բուռն հրացանածգութիւն մը փոխանակեցին, սակայն ծովահէններու խոշոր գնդակը՝ հեռաւորութեան պատճառաւ տկար՝ շտապմամբ կ'իյնար կամուրջներուն վրայ առանց փնաս մը հասցնելու: Մէկ գծի վրայ շարուած թիթեւ նաւախումբը յանկարծ բաժնուեցաւ, թիթերը բարձրացնելով և կողերուն վրայ հանգչեցնելով զանոնք, յարձկողաց շարժման արգելք չըլլալու համար: Բախումբ անաւոր եղաւ: Ծովահէններու նաւերը՝ չկարենալով զսպել իրենց թափը, մտան թշնամի նաւախումբին մէջ, խորտակելով իրենց թիթերը, ջախջախելով ցուրկները, և հոն ձնացին՝ նման կացնի մը՝ կոճղի մէջ. ելուզակներու ոռնոցը օդը կը թնդացնէր:

Այնթարթ մը խոր լուծիւն տիրեց: Մահացու թշնամիները, ընդհարումէն սասանած՝ կարծես կանգ առին ցննելու համար առաջին վէրքը, գննելու համար անգամները:

Յանկարծ անհաւատներու կողմանէ հըրացաններու նոր շտապ մը լուեցաւ, գետին տապալեց հրամանատարի նաւուն առաջին տեղակալը, ջախջախեց պահապանի մը թեւը որ խարազանը կը բարձրացնէր, սպաննեց ծեր ղեկավար մը, Բուլր կաթողիկէ նաւերուն մէջ ահագին գոչիւն մը բարձրացաւ, վրէժխնդրութեան վայրագ փափաք մը հրեցին մը նման բռնկեցաւ ամէնուն սրտին մէջ, նաւէ նաւ նետուեցաւ՝ շղթայներու շտապմամբ, տախտակներ, երկայն երկաթեայ ճանկեր. զինուորները և նաւաստիները յարձկեցան ելուզակներուն վրայ զինուած կացիններով և դանակներով, շողացնելով երկայն սուրեր, երկու ձեռքով բարձրացնելով երկաթապատ լախտեր: Այնթարթի մը մէջ անձուկ կամուրջներու վրայ տեղի ունեցաւ կատաղի գազաններու քստմնելի խառնուրդ մը:

Ոսկրուտ արարներ և հերակլեան քաթալանցիներ, մազոտ տաճիկներ և կայտառ անտալուզցիներ, ուրացող յոյներ և

կրօնամուլ քառդելիացիներ կուրծք կուրծ-
քի, դէմք դէմքի պլլուեցան մէկմէկու,
խածատեցին, վիրաւորեցին, կոխոտեցին
մէկզմէկ դիւական մուկեմութեամբ. հայ-
հոյութիւնը, հեւք, ճողփունք, ցաւի և յաղ-
թութեան ոռնոց ամէն կողմ: Կը թաւա-
լէին յատակին վրայ, կը սողոսկէին պա-
րաններու կոյտերու տակ, արիւն և լուր-
ձունք կորսնցնելով. աւելի տանջել կը
ջանային զթշնամին քան մեռցնել:

Իսկ թիափարութեան դատապարտեալ-
ները կատաղաբար կը շարժէին շղթայնե-
րը և ձեռքերնին կը խածնէին:

Ո՛րչափ դիակներ, ո՛րչափ ջախջա-
խուած անդամներ, ո՛րչափ այլանդակուած
դէմքեր արիւնաներկ նաւերու վրայ մէկ
վայրկենի մէջ:

Ո՛րչափ արիւն, պարաններու վրայ,
թանձրացած, լճացած, սրկուած ինկած-
ներուն զգեստներուն վրայ, վիրաւորեալ-
ներուն երեսին, ողջերուն ձեռքերուն վը-
րայ:

Եւ դեռ կը կռուէին:

Բազմութենէն ընկճուած, բուռ մը յու-
սահատներու՝ մնացած, սակայն չէին ուզեր
անձնատուր ըլլալ անհատները:

Ասոնցմէ հինգը — մօրուեղ հակայներ՝
որոնք պատերազմին սկիզբէն հաւաքուած
էին նաւու մը յետսակողմը, — վայրենի
աղաղակներով շողացնելով տաճիկ լայն
և կեռ թուրերը կէս ժամէ ի վեր կը դի-
մադրէին քսանէն աւելի թշնամիներու. ա-
նոնց մէջ անշարժ կեցիւր էր կարմիր ժա-
պաւէնով ուրուականը:

Փաթթուած սպիտակ վերարկուին մէջ
միայն փայլուն աչքերը և հողաթափնե-
րուն ծայրերը կը ցուցնէր. և, մինչդեռ
իրեն մարդիկը՝ ամէն կողմանէ պաշարուած,
առաջ կը ցատկէին, ետ կը քաշուէին վայ-
րաք աշխուժութեամբ մը կը ծռէին վի-
րաւորելով կամ պաշտպանուելով, նա,
առանց ձայն մը հանելու, առանց շար-
ժում մ'ընելու, կը դիտէր կռիւը: Զինքը
պաշտպանողները մէկիկ մէկիկ ինկան
կուրծքերնէն վիրաւորուած, կամ գլուխ-
նին ջարխարուած: Երբ վերջինը սուրի

հարուածով մը գետին տապալեցաւ մորն-
չելով, այն ատեն, այն տարօրինակ ան-
ձը, սուր ճիչ մը արձկեց, կայծակի ա-
րագութեամբ հանեց դաշոյն մը, յարձկե-
ցաւ քրիստոնեայններուն վրայ և սպաննեց
անոնցմէ երկուքն՝ որոնք զինքը բռնել
կ'ուզէին: Ապա դէպ ի ետեւ ոստում մ'ը-
րու և արագութեամբ քակեց զլիսուն փաթ-
թոցը:

— Կի՛ն մը, կի՛ն մը, — պոռացին ամեն-
քը և ապշած ետ քաշուեցան:

Անձանօթը նայեցաւ յողթողներուն ե-
րեսը, ցուցոց մատով կրտորածը, ապա
հեզնական ծիծաղով մը ըսաւ.

Ապէ՛ն — թալիլի աղջիկը կ'ողջունէ ըզ-
ձեզ:

— Աւճերի ձերուն աղջիկը, — գոռա-
ցին թշնամիները վայրագ ուրախութեան
խանգով մը և խուռն առաջ նետուեցան
շարժելով արիւնոտ ձեռքերը:

* * *

Հինգ հարիւր թուականին առաջին տա-
րիները գեղեցիկ Միջերկրականին մէջ կը
վխտային ծովահէջները, նման գորտերու՝
լճացեալ ջուրի մը մէջ:

Մերթ սընթաց նաւակներով եզերքնե-
րէն քերելով, երբեմն երկկայմ նաւերով
բացերը շրջելով ամէն կողմ կը հասնէին
եգիպտացի ելուզակներ, Ստամպուլի նա-
ւաստիներ, տամատ բաղդակնդիրներ,
Արշակազգոսի ձկնորսներ և դունուզցի
ասպատակներ:

Վաճառականութեան համար շրջող ա-
ռագաստատուր նաւերը, վտանգին սարսա-
փը և տազնապը կը կրէին միշտ:

Ամենէն աւելի ահաւորն էր Մահրէպի
արաբ մը որ երեսուն տարինեքէ ի վեր
այն շուրերուն մէջ կ'ասպատակէր:

Վաճառականական նաւերէն պահակնե-
րու փորձ աչքը երբ հորիզոնի վրայ կը
նշմարէր անոր ցոկանաւերը, ամենէն նա-
ւելի աղտոտ վեներիկցի հրեայն ինչպէս
նաեւ ամէնէն աւելի արիասիրտ և յան-
դուգն յոյն նաւուղիդն, անիծելով, գրպա-

նէն կը հանէին ոսկւոյ քսակը և կորագրուի կը պատրաստուէին վճարել անոր՝ փրկանքը:

Բարձրահասակ, մօրուեղ, հուժկու Ապէն — թախիլ եղած է հովիւ Գլէմնէն լեռանց վրայ, որտղոք առեծններու Ատլաս լեռանց մէջ, ուղտապան Սահարայի անապատին մէջ, ապա Ալճէրի եկած էր և վաճառականութեան ձեռք զարկեր էր այն դրամով՝ զոր — ինչպէս կը խօսուէր ընկերութեանց մէջ — կարաւան մը կոտորելով և կողպատելով բաժներ էին:

Ժամանակ մը քալեր էր քարքարոտ երկրին հրապարակները և վաճառանոցները, ապա նաւարկութեան սկսեր էր ծովեզերեայ պզտիկ վաճառանոցներու մէջ փոխանակելու համար կտաւ, զէնք, համեմուցք:

Անգամ մը այսպէս դրիպուկան փողակը բեռցած և զերբէն քերելով դէպի Տէլլիս կ'երթար, երբ յանկարծ վրան յարձկեցան ծովահնէներ, կողպատեցին և իրեն ալ ոսկորները ջախջախելով ծովը նետեցին:

Երեք օր վերջը սակայն այն դեւը Ալճէրի կը դառնայ ողջ և առողջ, աճապարանօք կը հաւաքէ խումբ մը շարագործներու, կը պատրաստէ մնացած վերջին նաւերը, դուրս կ'ելլէ նաւահանգիստէն, իբրեւ վաճառական կորնցուցածը իբրեւ աւազակ ձեռք բերելու համար:

Եւ այնպէս աղէկ գիտցաւ վարժեցնել իրեն այն գիշատիչ անգղներու խմբակը որ, ըրած աւարները զաղտնապէս ծովեզերեայ քաղաքներու մէջ ծախելով, քիչ ժամանակի մէջ, հարստացաւ: Այնուհետեւ դարձնելով իր պիղծ նաւերուն քիթը դէպի իրեն սիրած քաղաքը, ընծայներով ներկայացաւ իշխանին՝ որուն պաշտպանութիւնը կ'ուզէր վաստակիլ. զենք հողեր, գերիներ, կիներ, հոյակապ առուն մը: Սկսաւ ընդարձակել ասպատակութեան գործը, պատրաստեց արագասահ ցոկանաւերու նաւախումբ մը՝ որոնց առաջակայմին վրայ կը ծածանէր իրեն զբօշակը, լեցուց զանոնք թիավարներու և գիշտուողներու բազմութեամբ:

Երկայն տարիներ շարունակեց յանդուգն ձեռնարկը, ապա, այլևս ծերացած, սկսաւ պատուաւոր և հանգիստ կեանք մը երազել: Յետ աշխատանաց և կոխներու երբ կը դառնար խաղաղ նաւահանգիստը, միշտ կը վճեէր այլ եւս վայելիլ հարստութիւնը, հարէմը, և Սէլլանայի (վերջին աղջիկ զաւակը) զգուանքը: Սակայն ծովու սէրն և կողպուտի փափաքն շուտով կը մոռցնէին առաջադրութիւնը:

Վերջապէս օր մը Ապէն — թախիլ, երբ կը դառնար Ս. Մարկոսի նաւերուն կողպուտներով, ծովեզերքէն մղոն մը հեռու, տեսաւ մակոյկ մը որուն մէջ նստած էր իրեն գերիներէն մէկը: Սա նաւուն վրայ ելլելով զողալով ինկաւ ոտքը, պատմեց թէ Արուս-Պարպարոսայի թուրքերը յարձկեցան Ալճէրի վրայ, քանդեցին տունը, ցրուեցին գերիները և կինները, կողպատեցին զանձը. կ'աղաչէր որ չստենայ ծովեզերքը եթէ կեանքը ազատել կ'ուզէ:

Կողմաբնէր այս լուրը լսելուն պէս շահութահար ինկաւ նաւուն վրայ: Իբր սթափեցաւ, անձկանօք Սէլլանայի անունը կ'անչեց:

— Սէլլանա — պատասխանեց գերին, — հաւատարիմ սեւուհւոյ մը հետ փախաւ, ծովեզերքի հեռաւոր գիւղի մը մէջ ապահով է:

Ապէն — թախիլ անմիջապէս դէպի այն կողմը դարձուց նաւերը, առաւ դեռ սարսափահար աղջիկը, և ափրիկեան ծովուն այն կողմերը վասնզատոր համարելով, զընաց դէպի Սարտէնիա: Ս. Պետրոս կղզւոյն ծոցի մը մէջ խարխիս նետելով, մտածեց թէ քանի որ ամէն բան կորսուեցաւ՝ նորէն պէտք էր սկսիլ. առաջին կենաց ուժը և խանդը զգաց հոսլ երակներուն մէջ:

Եւ որովհետեւ յիմարօրէն կը սրէր աւերակներէն ազատուած միակ զանձը, և վախնալով կղզեցուց թշնամութենէն, վասն զի ծուռ աչքով կը նայէին իրեն նաւախումբին վրայ, ուզեց ճամբորդութեանց ժամանակ քովը ունենալ Սելլէնան: Այսպէս տասնամեայ աղջիկը կա-

նանոցի անգործութենէն, պարտէզներու, անդորր սենեակներու խաղաղութենէն, ինկաւ այն վայրերի կենաց ժխորին մէջ : կերաւ շոր հացը և կաշիի պէս պինդ միսը, պառկեցաւ նաւուն յատակը գլուխը պարկի մը վրայ հանգչեցնելով : ճանչցաւ թիերու դանդաղ ճողփիւնը, դարաններու տագնապը անըուն զիշերներու նեղութիւնը բաց ծովու վրայ, մինչդեռ ամբոխը՝ թիերը ձգած, կը խորդար նաւուն վրայ : ճանչցաւ նաւերու ընդհարմանց աղմուկը, ալեաց կատաղութիւնը, լսեց փոթորիկներու մէջ հօրը ռազմագիտական հրամանները, նաւերու շարժումներու կերպերը :

Ի սկզբան թէպէտ աներկիւղ էր և չէր լար, սակայն այն տարօրինակ կենաց ամէն մէկ ղէպքերն անոր հոգւոյն մէջ կ'արթնցնէին կորանցուցած տան յիշատակները : Բայց ժամանակը կամաց կամաց հանդարտեցուց զինքը :

Որքան հասկնալ աննպատակ ազատ արշաւանքներու գեղեցկութիւնը, զգալ սարսափած նաւու մը ետեւէն վազելու հաճոյքը, և աղէկ կողպուտով իրբեւ տէր ցամաք դառնալու հպարտութիւնը :

Սմբողջ օրը նաւուն վրայ անցնելով սորվեցաւ կազմածներու անունը, ատագաստներու գործածութիւնը, կառավարելու արուեստը, հրամայելու բառերը :

Տասնեւհինգ տարեկան նաւաստիի մը նման աշխոյժ և ուժով, առաջին անգամ ըլլալով Սէլլանա կամուրջին վրայ կեցաւ յարձակման մը ժամանակ և ղեկը կատարողը : Այնուհետեւ միշտ հոն էր իրեն սեղը, ծածկուած մինչեւ աչքերը, միշտ աւելի եռանդուն, միշտ աւելի վստահ :

Ծովահէն նաւերուն չէին պակսեր կոիւները, Պարպարոսաներու ասպատակութիւնները կը տանջէին զիրենք, կարողութիւնը կամ Պ. Գէորգայ Հասարակապիտութեան նաւախումբերը կը հալածէին :

Երեկոյ մը ճինովացի նաւախումբի մը ծուղակին մէջ խնայով Սպէն — խալիլ յուսահատ կոտէ մը վերջ կրցաւ գերութենէ ազատել իրեն նաւերը, բայց ծան-

րապէս վիրաւորուած ցամաք հասնելէն առաջ, մեռաւ իրեն աղջկան բազկաց մէջ : Այն գիշերը զգեստը թրջող տաք արիւնը Սիլլանայի համար ահաւոր դրոշմ մը եղաւ :

Աշխարհիս վրայ մինակ այն աւազակաց խումբին մէջ, շտակաց պատահարէն, շվհատեցաւ ունեցած կորուստէն, նորոգեց նաւերը, ըստ կարելոյն ամբողջացուց նաւաստիներու խումբը, արիարար գլուխ անցաւ :

Արիարար, խորամանկ, վայրագ վարեց հին նաւերը ծովերու վրայ ոչ ի կողպուտ ապրանքի, այլ պատերազմէ պատերազմ որսալով կեռովորներ :

*
*
*

— Դան զաւակներ, — պոռաց Տոն Բապուտ, քիչ մը հեռուն շփոթութիւն մը տեսնելով, — կողպուտին վրայ կը կոտին հիւս :

Էլ անոնց մտեցաւ զուարթ բարկութեամբը, շարժելով ձեռքի խարազանը :

Նաւու մը առաջակողմը խոնուած ըսան հոգի իրեն մարդիկներէն բուռն կերպով կը ծեծկըւէին խոպոտ ձայներով պոռալով և հայհոյելով : Երեկոյիսն մթութեան մէջ կը տեսնուէր կոյտ մը կռնակներու, պինդ սրբունքներու, պատառոտուն զգեստներու, բրունցներու որ կ'ելլէին ու կ'իջնային խոռամագ զուխներու վրայ :

Վեր ի վերոյ պատուած ճակատներով հրացանակիրներ, անշապիկ նաւաստիներ, պատառոտուն և վիրաւոր պահապաններ, կը հրմշտկէին, կ'ընկրկէին, նորէն միշտ առաջ կը նետուէին, մէկմէկու զգեստներէ կը բռնէին ու կը քաշէին, ամբոխին մէջ մտնել կը ջանային. ամէնքն ալ այլանդակ ղէմքերին և արիւնտ աչքերին սեւեռած բանի մը վրայ որ կեցեր էր ամբոխին մէջտեղը :

Սուր մը շողաց այն խառնիճադանճին զխուն վերեւ :

— Կեցէք, — որտտաց ծովակալը վազելով :

Ոչ որ լսեց:
 — Տեղերնիդ, անհաւատներ, — պո-
 ռաց աւելի զօրաւոր ձայնով ու մօտեցաւ:
 Ոչ որ դարձաւ, ոչ որ ետ կեցաւ զօր-
 ծէն:

Չայրացած ծովակալը վերցուց խարա-
 գանը և մերձաւորներուն կոնակներուն ի-
 շեցնելով զայն կը պոռար:

— Էյ Պուրլատոր, էյ, կիդոս, էյ
 Մալամուէրդէ:

Հարուածեալները ոտը ելան ճշալով.
 միւսները ետեւ դարձան հեւալով և փշե-
 լով:

Տեսնելով ծովակալին սպառնալից դէմ-
 քը, դազրեցուցին հրմշտկելը, վար ինկան
 բարձրացած ձեռքերը, դադրեցաւ կոխը,
 շրջանակը բացուեցաւ դանդաղօրէն և կա-
 տաղի հսկայներուն մէջտեղ տեսնուեցաւ
 Սելլանա պզտիկ, զլխիբաց, ոգեսպառ,
 պատառոտուն զգեստներուն տակ:

— Ո՛վ է այն կինը, — հարցուց ծո-
 վակալը խստութեամբ:

— Ալճէրիի աւազակին աղջիկը:

— ՉՏոն Տիէկոն սպաննեց:

— Անհաւատներու հրամանատարն է:

— Սպաննեց զխալմարիդոն, — պոռա-
 ցին ամէնքը զայրացած:

Երիտասարդ մը եղունգները անոր մե-
 ռուն մէջ խոթած ուժով բռներ էր:

— Ազատ ձգէ, — հրամայեց ծովակա-
 լը:

— Ոչ — ակոսները կրճտելով պատաս-
 խանեց մարդը և աւելի ուժով բռնեց
 զայն:

— Ազատ ձգէ զինքը:

Կատաղի երիտասարդը պնդապիտու-
 թեամբ, ժխտական նշան մ'ըբաւ: Իր-
 վակալը քայլ մը մօտեցաւ և անոր դէմ-
 քին խարազանի զօրաւոր հարուած մ'ի-
 շեցուց:

Մարդը ահաւոր ճիչ մ'արձկելով վեր-
 քը բռնեց և խոյացաւ վրէժ լուծելու,
 բայց ընկերները ծաղրելով բռնեցին զին-
 քը: Այն ատեն զիւահարի մը նման գե-
 տին ինկաւ թաւալելով և մոնչելով:

Տոն Բապուս Սելլանայի մօտեցաւ որ

անշարժ կեցեր էր, աչքերը անկենդան,
 ինքզինքը կորսնցուցած: Տեսնելով անոր
 փափուկ դէմքը, արիւնոտ այտերը, ճան-
 կրոթուած կուրծքը, զթաց վրան: Թօնքերը
 պոստելով մօտը գտնուողին մատնացոյց
 ընելով զկինը, հրամայեց:

— Հրամանատարի ցոկանաւին վրայ:
 Չիտուրները ապշեցան. մարդը առաջ
 եկաւ հրամանը կատարելու համար:

— Ա՛հ, ոչ, — հեգնօրէն պոռաց հուժ-
 կու ղեկավար մը, — մերն է:

— Մէկդի՛, անպիտաններ, — պոռաց
 սպայն անոնց դիմացն ելլելով:

— Մէկդի՛ դուն, ծեր կապիկ, կի՛նը,
 բարբարոս աւազակուհին:

Աղմկալից ամբոխը պաշարեց զիրենք
 ամէն կողմէն, Սելլանա երկրորդ անգամ
 ինկաւ յորձանքին մէջ: Իրավակալը սուրը
 մերկացուց:

Այս որ տեսան իրեն մարդիկը սպառ-
 տամբելով կատաղաբար վրան յարձե-
 ցան: Ակնթարթի մը մէջ կորսնցուց զը-
 խարիկը, զէնքը, սպառնալով և նախատե-
 լով կը գարնէին, կը քաշէին:

Չորս տեղակալներ, երկաթապատ լախ-
 տեր ձեռքերին, վազելով հասան օգնու-
 թեան և դժուարաւ ազատեցին զինքը:

Տժգոյն, ջախջախուած, բարկութեան
 ակոսները կրճտելով, հեռացաւ վայրկեան
 մը, ինքզինքը գտնելու համար. սպա թո-
 թովեց ահաւոր հրամանը:

— Ի՞նչ նետուի կինը:

Սպայներուն բուռն միջամտութիւնը կըր-
 ցեր էր զսպել չարագործները՝ որոնք յու-
 սահատեր էին աւարը ձեռք ձգել կտրե-
 նալէ: Պէտք էր լնցնել անհաւատը, բայց
 վերջին գուարնութեան մը վերջ:

— Ի՞նչով մէջ կախարդը. ձկներո՛ւն,
 — պոռացին ուրախութեամբ:

— Չուան մը, — պոռացին ամէն կողմէ:

Պինդ կապեցին ոտքերը և ձեռքերը և
 Նոյն միջոցին երեսին վրայ խարազանի
 հարուածը ընդունող երիտասարդը առաջ
 եկաւ, արեւելեան բարեւի ձեւեր ընելով,
 և թեւերը ծալած կուրծքին վրայ, հեգ-
 նելով ըսաւ,

— Չուրը թերեւս ջիշ մը պաղ ըլլայ, իշխանուհիս : Թո՛ղ Ալլահը պաշտպանէ զքեզ :

Աղջիկը ցնցուեցաւ, աչքերէն կայծակ կը ցայտէր . շիտկուեցաւ գոռգարար և թքաւ երեսը :

Միւսը շփոթեցաւ վայրկեան մը, ապա ապտակի հարուածով մը փոխարինեց :

Աղջիկը զգուանօք գլուխը շարժեց և ցած ձայնով .

— Դազովրեցի՛ . — ըսաւ, և անխռով նորէն թքաւ երեսը :

— Գրո՛ղը տանի զքեզ, — պոռաց մարդը փատղած, դատնալով իրեններուն :

Դաւաստիները զայրացած մէկմէկու նաւեցան .

— Հաւատքը նախատե՛ց :

— Հայհոյե՛ց :

— Պէտք է վրէժ առնել :

— Գողօշի նման գամենք զինքը կամուրջին :

— Տանջելու է. շուտ պողպատէ գաւազանները :

— Մոզուն յատակը նետենք, թող մկնէրը կրծեն գինքը :

Մովակալը կրկնեց հրամանը .

— Մովը նետեցէք, շուտ, գիշեր է :

— Մովը, — կրկնեցին սպայները հրամայողական ձայնով և ամենէն աւելի կատրճանները մէկդի հրկով :

Հարկ էր հնազանդիլ : Երկու ջղուտ անձինք վերցուցին կինը ոտքերէն և ուսերէն, հանեցին նաւուն բարձր տեղը. ամենքը նաւուն եզերքները վազեցին դիտելու համար :

— Ինքզինքդ Մատանային մօրուքին յանձնէ, — ըսաւ ծաղրելով ծեր թիավարութեան դատապարտեալ մը :

— Ալլահը զքեզ պատէ, — պոռացին շատերը միասին հեգնելով :

— Ո՛հ . . . հո՛փ . . . — ըրին մարմինը վերցնող ջղուտ մարդիկը :

Մարմինը գեղեցիկ կոր գիծ մը գծեց օդին մէջ և ինկաւ ջուրը . այն ապիտակ մարմինը վայրկեան մը դեռ երեւցաւ սեւ

ալեաց վրայ, և ապա աներեւութացաւ ծովին խորը :

Սպանիացիք աղմուկով հեռացան, տրժգոհ որ շուտ լննցաւ :

Գիշերուտն աստուածային խաղաղութիւնը մեղմօրէն կ'իջնէր ցուկանաւորուն և հանդարտ ծովուն վրայ :

Տոն փապլոս Ամէշլա աչքերը սեւեռած շողշողուն աստղի մը վրայ, կը տեսնէր, իբր յերազի, Պարչէլլոնայի բազմամօրիս հրապարակի մը մէջ, կախաղաններու գեղեցիկ շարք մը, և անոնց վրայէն խեղդով մը կախուած ապստամբներուն դիակները :

ՄԱՐԻՑ ՍՈՊՐԵՐՈ



Գ. Ա. Ա. Զ.

Բ Ժ Ե Կ Ը Դ Պ Ը Ռ Յ Ի Ն Մ Է Զ

Գպրոցական Առողջապահութեան դասերուս վերջը, կարեւոր կը կամարիմ ներկայացունել նաեւ, «Առողջապահութեան Ազգ. վարժարաններու» անունով կարգ մը գրուած թիւններս, զորս հրատարակած եմ երբեմն¹, Ազգ. կենդրոնական վարչութեան Ուսումնական Խորհուրդին Ատենապետ եղած ժամանակիս սկիզբը, և որոնք՝ զուրկ չըլլալով այժմէութենէ, կրնան՝ մինչև իսկ դասախօսութիւններուս վեցերորդը նկատուել :

Ուսումնական Խորհուրդը՝ 1897ին իբր Օրակարգի խնդիրներուն կարեւորագոյնը համարեց կ. Պոլսոյ Ազգային վարժարաններու Առողջապահութիւնը, երկար խորհրդակցութիւններ կատարեց այս մասին և պաշտօն ինձ յանձնեց², որպէս զի՝ մասնաւոր հրահանգ մը պատրաստեմ վարժաւ

1. Տես «Բիւզանդիոն», «Մասիս» և «Ճերմուէի շարքէ» Օրակարգերու 1897 աւարտին Մարտ-Մայիս ամիսներու թիւերը :

2. Տես Համաստութիւնց Արժանագրութեանց Ուսումնական Խորհրդի («Բիւզանդիոն» թիւ 76 և «Մասիս» թիւ 59, 1 Փետրվարի 1897) :